

ՔՐԻՍՏՈՍ՝ ԳԻՏՈՒԹԵԱՆ ԼՈՅՍԻՆ ՏԱԿ

(Շար. տե՛ս «Բազմալեզ» 1980, ք. 1-4, էջ 181-197)

ՅԻՍՈՒՍԻ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆԸ

Աւետարանները, ինչպէս տեսանք նախորդ հատուածին մէջ, առասպելներ չեն, այլ իրական կենսադրութիւնը կը ներկայացնեն Յիսուսի Քրիստոսի: Աւետարանիչներու նպատակը եղած է աւանդել մեզի Յիսուսի կեանքը, խօսքերն ու գործերը: Սուտի եւ խաբէութեան նշոյլն անգամ չկայ Աւետարաններուն մէջ, եւ ամէնէն հրաշապատում դէպքերն իսկ մեզի կը հրամցուին առարկայական, պարզ եւ անկեղծ շեշտով:

Աւետարան գրողներն ու Աւետարան քարոզողները այնքան վըտտահ էին իրենց սրատմածներու ճշմարտութեան, որ յանձն առին ո՛չ միայն հազարումէկ զրկանքներու ենթարկուիլ, չարչարուիլ, այլ նոյնիսկ իրենց արիւնը թափելի հերոսաբար:

Սուտի եւ խաբէութեան համար ո՛չ ոք իր կեանքը կը զոհէ:

Եթէ Աւետարանը պատմական անձի մը կեանքին ու վարքին սրատմութիւնն է, արդ տեսնենք թէ ո՞վ է Յիսուս, սոսկական մարդ մը, թէ նաեւ Աստուած:

1.- Բանանք Յովհաննէս առաքեալի Աւետարանը, որ կը սկսի հետեւեալ բառերով. «Սկիզբէն էր Բանը, եւ Բանն Աստուծոյ քովն էր, եւ Բանը Աստուած էր: Ան սկիզբէն Աստուծոյ քովն էր: Ամէն ինչ անով եղած է...: Եւ Բանը մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ» (Յովհ. Ա. 1-14):

Յովհաննէս Աւետարանիչ՝ Յիսուսը «Բան» կը կոչէ: «Բան» կը նշանակէ խօսք, որ մտքին ծնունդն է:

Բանը, ուրեմն, Աստուծոյ խօսքն է, Աստուծոյ մտքին ծնունդը, Աստուծոյ Որդին, որ «մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ» (Յովհ. Ա. 1-18):

Ս. Գրքին մէջ, «մարմին» բառը, կը նշանակէ «մարդ», մարդկային բնութիւն ունեցող:

Մենդոց գերբեր վեցերորդ դրուխին մէջ կայ սա բացատրութիւնը. «ամէն մարմին իր ճամբան ապականած էր», այսինքն՝ բոլոր մարդիկ:

Պօղոս առաքեալն ալ Հոռոմայեցիներուն կը գրէ. «Աստուծոյ առջեւ, մարմին մը պիտի չարդարանայ օրէնքի գործերով» (Հոռոմ. Թուղթ, Գ. 20): Պօղոս առաքեալ մարմինն ըսելով, անշուշտ, մարդ կը հասկնայ:

Բացի Ս. Գիրքէն, նաեւ Հին Հայրապետները՝ Ս. Իգնատիոս, Ս. Երանոս, Ս. Յերոնիմոս եւ նմաններ ճարտար ճանաչողներն էին իրենց կը գործածեն «մարդ» բառին:

Ամէնուն ծանօթ է Նիկիոյ Ս. Ժողովին հանդանակը, որուն մէջ Ս. Հայրապետները կ'ըսեն. «Մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ Սրբոյ Կուսէն»:

2.- Յիսուսի՝ Աստուծոյ Որդի, Աստուած ըլլալու փաստերը կը վկայան չորս Աւետարաններուն մէջ:

Շատ բացայայտ են Յիսուսի սա խօսքերը. «Հայրս, որ զանոնք ինծի տուաւ՝ մեծ է, եւ ո'չ ոք կրնայ Հօրս ձեռքէն յափշտակել դանոնք: Ես եւ Հայրս մէկ ենք» (Յովհ. Ժ. 29-30):

Հրեաները լաւ հասկցեր էին Յիսուսի խօսքերը, որ ինքզինքը Աստուած կը կոչէր, այդ պատճառով կ'որոշէին զինքը քարկոծել: Աստուած կը կոչէր, այդ պատճառով համար չէ՛ որ կը քարկոծենք թեպէտ, ալ Հայրնորութեան համար, վասն զի դուն մարդ ես եւ ինքզինքդ Աստուած կը համարես» (Յովհ. Ժ. 33):

Նոյն հաստատումով Յիսուսը եւ պաշտօնապէս Յիսուս իր Աստուծոյ Որդի ըլլալը կը յայտնէ Կաթիւփա քահանայապետին եւ Հրեաներու ատեանին առջեւ, երբ օրուան քահանայապետը արմէնուն առջեւ հանդիսաւոր կերպով Յիսուսի կը հարցնէ. «Կենդանի Աստուծոյ ջեւ հանդիսաւոր կերպով Յիսուսի կը հարցնէ. «Կենդանի Աստուծոյ անունով՝ կ'երդուրնցնեմ թեպէտ, որ ըսես մեզի, թէ դո՞ւն ես Գրիտանունով՝ կ'երդուրնցնեմ թեպէտ, որ ըսես մեզի, թէ դո՞ւն ես Գրիտանունով, Աստուծոյ Որդին»: Յիսուս կը պատասխանէ անվարան՝ «Դուն ըսիր»:

Այս խօսքերուն վրայ, քահանայապետը զայրացած՝ իր հազուատը պատռելով կ'ըսէ. «Հայրնոյնց, ալ ի՞նչ պէտք կայ վկաներու...» (Մատթ. ԻԶ. 63-65):

Յատակ էին Յիսուսի խօսքերը, այնքան յստակ, որ քահանայապետը անմիջապէս հասկցաւ եւ հայրնոյնց որակեց զանոնք:

3.- Յիսուս ո'չ միայն խօսքերով, այլ նաեւ գործերով ցոյց կու տայ իր աստուածային ծագումը:

ա) Այսպէս, Ան կը հրամայէ բնութեան ոյժերուն, հովին ու ծովին, եւ անոնք կը հնազանդին իրեն:

Կանխօս թղթին, ու ծառը արմատէն կը չորնայ:

Անթիւ ու քաղմազան հրաշքներ կը գործէ. կը բուժէ կաղեր, կոյրեր, խուլեր, բորոտներ. մեռելներուն յարուսթիւն կու տայ՝ աստուածային գորուսթեամբ:

Սատանաները կը սարսափին Իրմէ եւ կը խոստովանին Անոր Աստուծոյ Որդի ըլլալը:

Երբ Գերգեսացի երկու դիւանհարներ կը հանդիպին Յիսուսի, դեւերը կ'աղաղակեն ու կ'ըսեն. «Ի՞նչ ունիս մեզի հետ, Յիսուս, Որդի Աստուծոյ» (Մատթ. Ը. 28-29):

բ) Յիսուս՝ որպէս Աստուած, մարդոց մեղքերուն թողութիւն կու տայ:

Օր մը Յիսուսի առջեւ կը բերեն անդամալոյժ մը: Յիսուս տեսնելով անոնց հաւատքը՝ կ'ըսէ անդամալոյժին. «Քաջալերուէ՛, որդեակ, ներուած են քու մեղքերդ»:

Եւ ահա դպիրներէն ոմանք իրենց մտքէն կ'ըսեն. «Կը հայհոյէ ատիկա»: Հրեաները լաւ դիտէին թէ միայն Աստուած կրնար մեղքերու թողութիւն տալ. իսկ Յիսուս ինքզինքը Աստուծոյ տեղ դրնելով, թողութիւն կու տար անդամալոյժին մեղքերուն:

Յիսուս փաստելու համար թէ ինք իսկապէս իշխանութիւն ունի մեղքերու թողութիւն տալու, կ'ըսէ դպիրներուն. «Որպէս զի դիտնաք թէ Մարդու Որդին իշխանութիւն ունի երկրիս վրայ մեղքերու թողութիւն տալու (շառնաբով) անդամալոյժին՝ կ'ըսէ. Ելի՛ր, ա՛ռ անկողինդ ու տուն դնա՛» (Մատթ. Թ. 2-7):

Պարզ է թէ մեղքերու թողութիւն տալը Աստուծոյ միայն վերապահուած է: Մարդ Աստուծոյ դէմ կը մեղանջէ, Աստուծոյ օրէնքը կը խախտէ եւ Աստուած է միայն որ կրնայ մեղաւորին ներում շնորհել: Մեղքերով Աստուած է որ կը նախատուի, եւ նախատուած անձն է որ կը ներէ իրեն դէմ եղած նախատինքին:

Ըիշտ է թէ խոստովանանքի ատեն, եկեղեցականները ներում կը շնորհեն ապաշխարող մեղաւորին, բայց այդ իշխանութիւնը Աստուած տուած է իրենց ձեռնադրութեան օրը, եւ Աստուծմէ ստացած իշխանութեամբ է որ ներում կու տան խոստովանողին, Աստուծոյ անունով, Աստուծոյ կողմէ:

Աւետարանին մէջ ուրիշ դէպք մըն ալ կը յիշուի, ուր Յիսուս հրապարակաւ թողութիւն կը շնորհէ մեղաւոր կնոջ:

Այս դէպքը պատմողը Դուկաս Աւետարանիչն է:

Օր մը, Սիմոն անունով փարիսեցի մը Յիսուսը ճաշի կը հրաւիրէ իր տունը: Յանկարծ ներս կը մտնէ հանրածանօթ մեղաւոր կին մը եւ կը սկսի արցունքով թրջել Յիսուսի ոտքերը եւ իր մազերով կը սրբէ, կը համբուրէ Անոր ոտքերը եւ հուսկ յարդի իւրով կ'օծէ դանոնք:

Փարիսեցիին այս բաները տեսնելով, կը դալթաւորի եւ մտքէն կ'ըսէ. «Եթէ Յիսուս մարգարէ ըլլար, պիտի գիտնար թէ ո՛վ կամ ի՛նչպիսի կ'իյն մը իրեն կը դալչի, որովհետեւ կ'իյն մեղաւոր է»:

Այն ատեն Յիսուս դառնալով Սիմոնին կողմը կ'ըսէ. «Կը տեսնե՞ս այս կ'իյնը, քու տունը մտայ, ոտքերս չլուացիր, իսկ ասիկա իր արցունքներով թրջեց ոտքերս եւ իր մազերով արքեց: Դուն ինձի համբոյր մը չտուէր, իսկ ասիկա, ահա մտնելէն ի վեր ոտքերս համբուրեցի չի դադրիր: Իւրով գլուխս չօծեցիր. ասիկա իւրով օծեց ոտքերս: Ասոր համար կ'ըսեմ զեզի թէ ներուած են անոր բարամբիւ մեղքերը»: Եւ ապա ըսաւ կնոջ. «Ներուած են քու մեղքերդ»:

Սեղանակիցները սկսան իրենց մտքէն ըսել. «Ո՞վ է ասիկա, որ մեղքերը կը թողու» (Ղուկաս է. 36-50):

Վերեւ յիշուած երկու դէպքերու ընթացքին ալ, Յիսուս, հալառակ Հրեաներու դալթաւորութեան, իբր Աստուծո՛ւ թողութիւն կը շնորհէ անդամարցծին եւ մեղաւոր կնոջ մեղքերուն:

Գ) Բացի մեղքերու թողութիւն շնորհելէ, Յիսուս, որպէս Ան՛ձ տուած, հին օրէնքները կը բարեփոխէ եւ նոր օրէնքներ կը հաստատէ: Մարդոց խղճին վրայ օրէնքներ պարտադրելը, Աստուծոյ կը պատկանի միայն:

Հին կտակարանին մէջ, Աստուծո՛ւ է որ Մովսէսի ձեռքով օրէնքներ տուաւ հրեայ ժողովուրդին:

Մինչեւ Յիսուս, ո՛չ մէկ մարգարէ, ո՛չ մէկ վարդապետ յանդընած էր աստուածատուր օրէնքերը փոխել կամ քարեփոխել:

Եւ ահա Յիսուս կու գայ՝ որպէս Տէր օրէնքներուն, հեղինակ-օրէն ըսելու. «Լսած էք որ ըսուեր է հիներուն. Մի՛ սպաներ: ... Բայց ես կ'ըսեմ ձեզի, ո՛վ որ (չուր տեղ) բարկանայ իր եղբոր, պարտաւոր պիտի ըլլայ դատաստանի»:

«Լսած էք որ ըսուեր է. Մի՛ շնար: Բայց ես կ'ըսեմ ձեզի, ո՛վ որ ցանկալու յիտուով նայի կ'իյն մարդու, արդէն անոր հետ շնացաւ իր սրտին մէջ...»:

«Դարձեալ լսած էք որ ըսուեր է հիներուն. Սուտ երդում մի՛ ընել: ... Բայց ես կ'ըսեմ ձեզի, որ ամենեւին երդում չընէք...»: Եւ ապա կը շարունակուի հին օրէնքի բարեփոխումներու շարքը (Մատթ. Ե. 21-48):

Դ) Աւետարանէն գիտենք թէ հրեաները որքան խիստ կերպով կը պահէին շարք զօրուան հանդիսի օրէնքը:

Յիսուս ո՛չ միայն ուղեց սրբազրել իրենց սխալ ըմբռնումը, այլ նաեւ, երբ շարք զօր մը, առաքեալները անօթի, արտէն ցորեն կը փրցնէին ու կ'ուտէին, փարիսեցիները եկան ու դանդաղացան Յի-

սուսի՝ թէ իր աշակերտները ոտնակոխ կ'ընեն Աստուծոյ պատուիրանը:

Թիսուս արդարացնելէ ետք իր աշակերտներուն ըրածները, վճռական կերպով աւելցուց. «Մարդու Որդին Տէրն է շաբաթին» (Մատթ. ԺԲ. 8):

Հրեաներու համար, միա՛յն Աստուած էր տէրը շաբաթին: Արդ, Թիսուս իբր Աստուած տէր կը կանգնի շաբաթին: Ասկէ աւելի յստակ կեցուածք չէ՛ կարելի երեւակայել:

Ե) Թիսուս ինքզինքը մարդկութեան գերադոյն դատաւոր կը հըռչակէ:

Պարզ է՝ թէ Աստուած է միայն տիեզերքի գերադոյն դատաւորը: Թիսուս, վերջին դատաստանին օրը, որպէս գերադոյն դատաւոր, պիտի դատէ ամբողջ մարդկութիւնը:

Ահա իր խօսքերը. «Հայրը մարդ չի՛ դատեր, այլ ամէն դատաստան յանձնած է Որդիին, որպէս զի ամէնքն ալ պատուեն Որդին, ինչպէս կը պատուեն Հայրը» (Յովհ. Ե. 22-23):

Եւ արդարեւ, վերջին դատաստանին օրը, «եբր Մարդու Որդին վայ իր փառքով եւ բոլոր հրեշտակներով, այն ատեն պիտի նստի իր փառքի աթոռին վրայ եւ իր առջեւ պիտի հաւաքուին բոլոր արդեբըր. դանոնք պիտի դատէ իրարմէ՛ ինչպէս հովիւր կը դատէ ոչխարները ա յծերէն. ոչխարները իր աջ կողմը պիտի կեցնէ, իսկ ա յծերը՝ ձախ կողմը» (Մատթ. ԻԵ, 31-33):

Թիսուս իր այս խօսքերով ինքզինքը հաւասար կը նկատէ Հօր Աստուծոյ՝ իբր գերադոյն դատաւոր:

Գ) Թիսուս իր յաւիտենական ծագումը ցոյց տալու համար կ'ըսէ փարիսեցիներուն. «Ճշմարիտ ճշմարիտ կ'ըսեմ ձեզի. Աբրահամի ըլլալէն առաջ եմ ես» (Յովհ. Ը. 58):

Վերջին ընթրիքին նոյն բանը կը հաստատէ հետեւեալ խօսքերով. «Հայր, փառաւորէ՛ զիս քու քովդ, այն փառքով՝ զոր աշխարհիս ստեղծուելէն առաջ ունէի քու քովդ» (Յովհ. ԺԷ. 5):

Է) Թիսուս Աստուծոյ Միածին Որդին է: Այս մտքով Անիկա կ'ըսէ Նիկիոյեմոսին. «Աստուած այնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ անդամ իր Միածին Որդին տուաւ, որպէս զի ո՛վ որ հաւատայ Անոր, չկորսուի, այլ ընդունի յաւիտենական կեանքը: . . . Ո՛վ որ հաւատայ անոր՝ պիտի ջրատապարտուի, իսկ ո՛վ որ չհաւատայ՝ արդէն իսկ դատապարտուած է, որովհետեւ չհաւատաց Աստուծոյ Միածին Որդիի անունին» (Յովհ. Գ. 16-18):

Ուրիշ առիթով՝ Թիսուս կ'ըսէ. «Ամէն ինչ տրուեցաւ ինծի Հօրմէս: Եւ ո՛չ ոք կը ճանչնայ Որդին՝ եթէ ոչ չէ Հայրը, եւ ո՛չ ոք կը

ճանչնայ Հայրը՝ եթէ ոչ Որդին, եւ նա՝ որուն Կառնէ Որդին յարանելը (Մատթ. ԺԲ. 27):

Երեսուր Մկրտութեան Ժամանակ, ինչպէս նաեւ Թարսր լերան վրայ երկիրքէն ձայն մը եկաւ որ կ'ըսէր. «Աս է իմ սիրելի որդիս որուն հաճեցայ, ասոր մտիկ ըրէք» (Մատթ. Գ. 17, ԺԷ. 5):

Երկնք նաեւ Պետրոս առաքեալի խոստովանութիւնը: Երեսու Փիլիպպեան Կեսարիայի կողմերը երթալու առեն՝ հարց կու տայ իր աշակերտներուն. «Ժողովուրդը ո՞վ կը կարծէ թէ ըլլայ Մարդու Որդին»: Անոնք պատասխանեցին. «Ոմանք՝ Յովհաննէս Մկրտիչը, ուրիշներ՝ Եղիան, եւ ուրիշներ՝ Երեմիան կամ մարգարէներէն մէկը»: Երեսու ըսաւ անոնց. «Իսկ դուք ո՞վ կը կարծէք թէ ըլլամ»: Սիմոն Երեսու պատասխանեց եւ ըսաւ. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստուծոյ Որդին» (Մատթ. ԺԶ. 13-16):

Այս համարձակ խոստովանութեան վրայ, Երեսու կը գոչէ. «Երանի՛ր զեզի, Սիմոն, որքի Յովնանի, որովհետեւ մարմինն ու արիւնը չյայտնեցին զեզի, այլ իմ Հայրս որ երկիրքն է» (Մատթ. ԺԱ. 17):

Այս բառերով Երեսու կը հաստատէ Պետրոսի խոստովանութեան աստուածային յարանումը ըլլալը:

Ը) Եթէ փորձենք Թափանցել Երեսուի աստուածային ծագումին խորը, պիտի տեսնենք թէ Երեսու ո՛չ միայն ամէն տեղ կը հաստատէ իր՝ Աստուծոյ Որդի ըլլալը, այլ նաեւ Հօր Աստուծոյ հետ միեւնոյն էութիւնն ունենալը:

Ահաւաստիկ իր իսկ փոսքերը. «Ես եւ Հայրս մէկ ենք» (Յովհ. Ժ. 30): Ուրիշ առիթով մը կ'ըսէ. «Ձէ՞ք հաւատար, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ալ իմ մէջն. այս փոսքերը զոր ես ձեզի կ'ըսեմ՝ ինքերմէս չեմ խօսիր, այլ Հայրը որ իմ մէջն կը բնակի՛ ինքը կը կատարէ այս գործերը: Կը հաւատա՞ք ինձի, որ ես Հօր մէջ եմ եւ Հայրը իմ մէջն. ասպա թէ ոչ՝ գոնէ գործերուս համար հաւատացէ՛ք» (Յովհ. ԺԴ. 10-11):

Վերոյիշեալ փոսքերով Երեսու ցոյց կու տայ որ թէեւ ինք տարբեր է Հօր Աստուծմէ, քանի որ Անկէ ծնած է, բայց միեւնոյն աստուածային բնութիւնն ունի. «Նոյն ինքն ի բնութենէ Հօր» ինչպէս կը սորվեցնէ մեզի Հաւատամբը:

Որդին Աստուած տարբեր անձ մըն է Հօր Աստուծմէ, բայց որպէս Աստուած միեւնոյն Հօր բնութիւնը, էութիւնը ունի, ըլլալով Հօր Աստուծոյ հետ անսկիզբ, անսահման, ամենազէտ, ամենակարող, ամենաբարի էակը:

Ք) Հուսկ Երեսու, վերցնելով Սուրբ Երրորդութեան խորհուրդին վրայ դրուած մեծ թօղը, յարովեանէն ետք, իր առաքեալներուն

կ'ըսէ. «Գացէ՛ք ուրեմն, աշակերտեցէ՛ք բոլոր ազգերը, մկրտեցէ՛ք զանոնք Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգիին անունով» (Մատթ. ԻԸ. 19) :

Այս խօսքերով Յիսուս մեզի կը յարանէ Ս. Երրորդութեան խորհուրդը, որ Հայրը, Որդին եւ Ս. Հոգին, թէեւ իրարմէ տարբեր են, բայց մէկ Աստուած են եւ ունին միեւնոյն աստուածային էութիւնը :

4.- Աւելի զորացնելու եւ ճոխացնելու համար Յիսուսի Աստուած ըլլալը ցոյց տուող փաստերը, շարունակենք պրպտել Աւետարանին մէջ ցիրուցան եղած զանազան խօսքերը եւ ակնարկները, որոնք իսկապէս բազմաթիւ են :

ա) Յիսուս կ'ըսէ. «Ես եմ աշխարհի լոյսը» (Յովհ. Ը. 12) : Սոսկական մարդ մը, ո'րքան ալ կատարեալ ըլլայ, պիտի չյանդադնէր նման խօսք մը ըսել :

Աստուած է միայն այն Արեղակը որ շոյա կու տայ աշխարհի, կը լուսաւորէ մարդկային միտքն ու հոգին եւ կ'առաջնորդէ մարդկութիւնը զէպի երջանկութիւն, զէպի Աղբիւրը լոյսին :

բ) Յիսուս կ'ըսէ. «Ես եմ ճշմարտութիւնը» (Յովհ. ԺԴ. 6) : Մարդ մը ո'րքան ալ իմաստուն եւ գիտուն ըլլայ, պիտի չկարենար ինքզինքը նոյնացնել ճշմարտութեան հետ :

Աստուած միայն անոխալական ճշմարտութիւնն է, որ կրնայ յապեցնել ճշմարտութեան հանդէպ մարդուս ունեցած ծարաւը :

գ) Յիսուս կը շարունակէ. «Ես եմ կեանքը» (Յովհ. ԺԴ. 6) : Ամէն մարդ մահկանացու է : Աստուած է միայն կեանքի Աղբիւրը, որ կը կենդանացնէ բոլոր շնչաւոր էակները : Աստուած է որ գոյութիւն կու տայ բոլոր արարածներուն. եթէ վայրկեան մը Աստուած դադրի կեանք տալէ, ամբողջ տիեզերքը կ'ընկղմի ոչնչութեան անդունդին մէջ, ինչպէս որ Երեւոյսի կանթեղին հոսանքը եթէ պահ մ'իսկ դադրելու ըլլայ, կանթեղին լոյսը կ'ըլլայ խաւար, ոչնչութիւն :

դ) «Ես եմ կեանքի հացը» (Յովհ. Զ. 48), կ'ըսէ Յիսուս :

Ո՛չ մէկ մահկանացու պիտի կարենար նման փան մը յայտարարել : Յիսուս կը կրկնէ. «Ես եմ կենդանի հացը՝ երկինքէն իջած : Եթէ մէկը այս հացէն ուտէ՝ յաւիտեան պիտի ապրի» (Յովհ. Զ. 51-52) :

ե) Վերջին ընթրիքէն յետոյ, Յիսուս կ'ըսէ. «Ես եմ որթատունկը եւ դուք ճիւղերը, ... եթէ մէկը իմ մէջս հաստատուած չըլլայ, ճիւղին նման դուրս կը նետուի ու կը չորնայ» (Յովհ. ԺԵ. 5-6) :

Ամէն մարդ Աստուծմէ կեանք կ'առնէ, ինչպէս ճիւղը ծառէն :

զ) «Ես եմ յարութիւն եւ կեանք» (Յովհ. ԺԱ. 25) : Ո՛վ որ Յիսուսի հաւատայ, թէպէտ եւ մեռնի, պիտի ապրի :

Յիսուս կեանք է եւ յարութիւն: Անն ո՛չ միայն յարութիւն տը-
 ւաւ մեռելներուն, այլ նաեւ ինքերմէն, իր աստուածային զօրու-
 թեամբ յարութիւն առաւ մուտք գերեզմանին մէջէն, գեղեցիկ ար-
 շալոյսի մը նման, ցոյց տալով մեզի՝ որ իսկապէս ինքն է տէրը եւ
 աղբիւրը կեանքին:

5.— Մեր փաստարկուծիւնները կրնանք շարունակել քիչ մըն ալ
 տարբեր կալուածներու մէջ:

Յիսուս մարդոցմէ կը պահանջէ հաւատք. «Ո՛վ որ հաւատայ
 Յիսուսի՝ պիտի չդատապարտուի. իսկ ո՛վ որ չհաւատայ, արդէն
 իսկ դատապարտուած է, որովհետեւ չհաւատաց Աստուծոյ, Միա-
 ծին Որդիի անունին» (Յովհ. Գ. 18): «Գացէ՛ք բոլոր աշխարհ եւ
 աւետարանը քարոզեցէ՛ք բոլոր արարածներուն: Ո՛վ որ հաւատայ եւ
 մկրտուի՝ պիտի փրկուի, եւ ո՛վ որ չհաւատայ՝ պիտի դատապար-
 տուի» (Մարկոս ԺԶ. 15-16):

Յիսուս մարդոցմէ կը խնդրէ սէր: Անիկա կ'ըսէ. «Ո՛վ որ իր
 հայրը վամ մայրը աւելի կը սիրէ քան զիս, անիկա չէ ինծի. ո՛վ
 որ իր տղան կամ արջիկը աւելի սիրէ քան զիս, արժանի չէ ինծի»
 (Մատթ. Ժ. 37-38):

Յիսուս կը խոստանայ, որ հաւատքով ինչ ալ խնդրենք իր ան-
 ունով՝ պիտի տրուի. «Ինչ որ խնդրէք իմ անունովա, պիտի կա-
 տարեմ զայն» (Յովհ. ԺԴ. 14):

Յիսուս, ուրեմն, մարդոցմէ կը պահանջէ հաւատք, սէր: Կը
 խոստանայ ամէն կարեւոր շնորհք տալ՝ իր անունով աղօթողին:

Պարզ է թէ միայն Աստուած կրնայ նման բաներ պահանջել մար-
 դոցմէ: Միայն Աստուած կրնայ տալ ամէն բան, զայն հաւատքով
 խնդրողին:

Որովհետեւ միայն Աստուած է անսխալական ճշմարտութիւնը,
 որուն ամէն ոք պէտք է որ կոյր հաւատք ընծայէ:

Որովհետեւ Աստուած Մէր է եւ Միւրոյ մէջ է Օրէնքին լրումը:
 «Մերէ՛, ինչ որ կ'ըսէս ըրէ՛», կ'ըսէ Ս. Օգոստինոս՝ Եկեղեցւոյ մե-
 ծազոյն հայրապետներէն մէկը: Յիսուս, որպէս Աստուած, Գերա-
 ծազոյն հայրապետներէն մէկը: Յիսուս, որպէս Աստուած, Գերա-
 ծազոյն սէրն է որ կը պահանջէ մեզմէ, սիրել զինք ամէն բանէ վեր:

Եզրակացութիւն

Ահա այսպէս ամբողջ Աւետարանը, ծայրէ ծայր, չի է Յիսուսի
 Աստուած ըլլալու հաստատումներով:

Յիսուսի առաքեալները այսպէս հասկեցան եւ նոյնպէս ալ քարո-
 ղեցին՝ թէ Յիսուս Աստուած է:

Այսպէս հասկեցան Աւետարանիչները եւ այդ նպատակով ալ դրե-
 ցին իրենց Աւետարանը:

Այսպէս հասկցան Եկեղեցւոյ Ս. Հայրապետները, անուանի աստուածաբանները, սուրբերը, որոնցմէ շատեր իրենց արիւնն ալ թափեցին առ հաւատքին համար:

Եկեղեցւոյ տրեգերական բոլոր Ս. Ժողովները հաստատեցին Յիսուսի Աստուածութիւնը. «Հաւատամք ի մի Աստուած... Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ, Հօրէ միածին, նախ քան զամենայն յաւիտեանս: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լոյսոյ, Աստուած ճշմարիտ, յԱստուծոյ ճշմարտէ ծնունդ եւ ոչ արարած...»:

Ուրեմն, անվիճելի ճշմարտութիւն է որ Յիսուս քարոզած ու հաստատած է թէ ինք Աստուած է եւ Աստուծոյ Որդի: Յիսուս զայն հաստատած է ամէն տեղ, առաքեալներու հետ իր մտերմիկ խօսակցութեան ընթացքին, հրապարակաւ, բացառապարտէն եւ յաճախակի:

ՅԻՍՈՒՍ ԻՐԱՊԷՍ ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐԴԻՆ Է

Պատմութեան մէջ, եղած են մարդիկ, որոնք ինքզինքնին ներկայացուցած են որպէս Աստուծոյ կողմէ զրկուած առաքեալներ կամ մարդարէշներ, ինչ որ՝ սակայն՝ չի համապատասխաներ իրականութեան: Արդարեւ, մէկու մը ինքզինք Աստուած հռչակելը պատճառ մը չէ՝ որ մենք ստիպուած ըլլանք անոր աստուածութեան հաւատալու:

Ողջմտութեան հիմնական սկզբունքն է որ մարդս հաւատք ընծայէ այն մարդոց խօսքերուն, որոնք իմաստուն եւ խելացի են, որոնք միաժամանակ բարի են, ուղղամիտ, սուրբ եւ արդար:

Մէկը որ իմաստուն կամ խելացի չէ, Վրնայ խաբուելի, ինքնախաբէութեան մէջ իյնալ եւ դիւրաւ տխարել եւ ուրիշները տխարի մէջ ձգել: Մէկուն խելացի ըլլալը, սակայն, չի բաւեր որ մենք անոր ըսածներուն հաւատանք: Շատ խելացի մարդիկ կան, որոնք միեւնոյն ատեն առաջնակարգ ստախօսներ, առաւփախաւներ են:

Իմաստուն մարդը պէտք է ըլլայ նաեւ բարի եւ սուրբ, որ խիղճունենայ եւ չուզէ ուրիշները խաբել, մանաւանդ ծանր նիւթերու մէջ:

Բարի մարդը ճշմարտախօս կ'ըլլայ, կ'ատէ սուտը ու ոչ միայն չ'ուզեր խաբել, այլ չի կրնար խաբել. եւ մենք ատոր համար կը հաւատանք իր խօսքերուն ճշմարտութեան:

Մեր նպատակն է հոս ցոյց տալ թէ Յիսուս իրապէս իմաստուն եւ սուրբ էր միայնգամայն, եւ թէ իր ըսածները ամբողջովին կը համապատասխանեն իրականութեան:

Եթէ համոզուի կերպով փաստենք թէ Յիսուս իրապէս իմաստուն էր եւ սուրբ, անուղղակիօրէն պատասխանած կ'ըլլանք բոլոր անոնց՝

1. որ ընդունելով Հանդերձ Աւետարաններու պատմական ըլլալը, կը ջանան Յիսուսը ներկայացնել որպէս բարի եւ միաժիտ, ինքնա-խաբէութեան մէջ ինկած մէկը, որ ինքզինք Աստուծոյ Որդին ըլլալ կը կարծէ:

2. որ աւելի առաջ երթալով՝ կ'ըսեն թէ Յիսուս խաբերայ մըն է, որ ժողովուրդը խաբեց՝ ինքզինքը Աստուծոյ Որդի հռչակելով:

Յիսուս իմաստամ է

Յիսուս բացառիկ իմաստութիւն ցոյց կու տայ թէ՛ իր գործե-րուն եւ թէ՛ խօսքերուն մէջ:

Քննելով Յիսուսի կենսագրութիւնը, ամէն տեղ, ամէն ժամա-նակ զինք կը տեսնենք հաւասարակշիռ, ծանրախոհ անձ մը, որ ըլ-լայ լաւ, ընայ վատ օրերուն՝ կը պահէ իր բարեխառն նկարագիրը: Փոթորկոտ ծովուն վրայ, թէ խաչի չարչարանքներուն մէջ, միշտ դարմանք կը պատճառէ նոյն ինքն իր հակառակորդներուն՝ Պիղա-տոսին եւ Փարիսեցիներուն:

«Ամէն բան լաւ ըրաւ» Յիսուս (Մարկոս է. 37), կը վկայէ ժո-ղովուրդը: Ասկէ աւելի գեղեցիկ վկայութիւն մը գոյութիւն չի կըր-նար ունենալ ոեւէ անձի մը համար:

Գերմարտեկային իմաստութեան վնիթը կը կրէ Յիսուսի վարդա-պետութիւնը:

Անոր քերնէն ելած ամէն մէկ նախադասութիւն իմաստութեան իսկական գործար մըն է:

Անոր քաղմաթիւ առակները, որքան պարզ եւ հասկնալի, այն-քան ալ խոր եւ իմաստնալից են:

Միայն լեբան քարոզը կը քաւէ փաստերու համար, որ ո՛չ իրմէ առաջ, ոչ ալ իրմէ ետք, այնքան վարակիչ, այնքան հոգեպարար եւ մարդկային մտածելակերպը յեղաշրջող վարդապետութիւն չէ լըս-ուած:

Քսան երկար դարերու ընդմէջէն, Քրիստոսի դէմքը կը մնայ պայծառ եւ խօսքը ազդու:

Պաղեստինի մէկ անկիւնը ապրած անհատ մը, հակառակ նիւ-թական, հոգեբանական, ազգագրական ու բարոյական բոլոր խոչըն-դոտներուն, նուաճեց աշխարհը:

Հանճարներ, գիտուններ, աշխարհակալներ, թագակիրներ ծուռ-կի եկան եւ իրենց ոչնչութիւնը խոստովանեցան Յիսուսի առջեւ: Ինքն է Աղբիւրը լոյսին:

Յիսուս սուրբ է

Յիսուս ո՛չ միայն պարզապէս սուրբ մըն է, այլ իր մէջ կեդրոնացուցած է բոլոր առաքինութիւնները, բոլոր կատարելութիւնները: Իր լուսաւոր անձէն՝ կը ցոլան մարդկային բոլոր բարեմասնութիւնները: Առաքինութիւնները Յիսուսի մէջ հասած են հերոսական աստիճանին:

Արդարեւ, Աւետարանիչները մեզի կը ներկայացնեն Յիսուս մը անսահմանօրէն քարի, որ իր անթիւ հրաշքներով կը բուժէ հիւանդներ, կոյրեր, համբեր, բորոտներ, դիւահարներ: Կը դիթայ անօթիներուն եւ զանոնք բացառիկ հրաշքով կը կերակրէ, կը սիրէ մանուկները, յարութիւն կու տայ մեռելներուն, կու լայ մեղաւոր Երուսաղէմի վրայ:

Մասնաւոր գուժ ցոյց կու տայ մեղաւորներուն: Անիկա կ'ըսէ. «Չեկայ արդարներուն համար, այլ մեղաւորներուն» (Ղուկաս Ե. 32):

Մօսթէն գործի անցնելով, Յիսուս կը ներէ Մարիամ Մաղդաղիկայիին բոլոր մեղքերը, մաքսաւոր Մատթէոսը իր առաքելի կ'ընէ, կ'այցելէ վաշխառու Զակէոսին եւ տունով տեղով կը փրկէ անոր ընտանիքը: Կը ներէ զինք ուրացող Պետրոսին, զինք մատնող Յուդային, հուսկ՝ հերոսական առաքինութեամբ Հօր Աստուծո՛ւմէ ներքաւ կը խնդրէ զինք խաչողներուն:

Այսքան բարութեամբ օժտուած Յիսուս 'չ նաեւ քաջ, անվախ, որ առանց մարդկային դոյզն տկարութեան, յանուն արդարութեան, առիւծաբար եւ հեղինակօրէն շանթեր կը թափէ կեղծաւոր Փարիսեցիներու դիմուն:

Յիսուս որքան քարի, այնքան ալ արդար է. որքան անոյշ բնաւորութեան տէր, նոյնքան ալ արի՛ պաշտպանելու համար ամէնուն իրաւունքը:

Բարութիւնը՝ առանց արդարութեան, եւ արդարութիւնը առանց բարութեան՝ պակասաւոր է, իսկ երկու առաքինութիւնները միաձուլուած մարդա կ'ընեն կատարեալ:

Յիսուս միշտ միացած էր Աստուծոյ

Յիսուսի սրբութեան բացայայտ նշաններէն մէկն է էր՝ Աստուծոյ հետ ունեցած յարատեւ միութիւնը:

Միութիւն Աստուծոյ հետ, նախ՝ արթօքով:

Արթօքն է որ մարդս անմիջականօրէն կը միացնէ Աստուծոյ: Եւ Յիսուս իր կեանքին մեծ մասը անցուց արթօթելով:

Յիսուս երեսուն տարի անաղմուկ, ծածուկ կեանք մը անցուց, հնազանդ իր ծնողքին:

Երբ ժամանակը կը հասնի իր քարոզչական կեանքը սկսելու, նախ կը քաշուի անապատ եւ հոն քառասուն օր կ'անցնէ՝ արժօթքով եւ ծոմապահութեամբ:

Յետոյ երբ կը սկսի քարոզել Աստուծոյ արքայութիւնը, օրուան յողնովքենէն ետք՝ կ'առանձնանայ արժօթելու համար (Ղուկաս Ե. 16, Զ. 12):

Ամէն առիթի՝ առաքեալներուն կը շեշտէ արժօթի կարեւորութիւնը. իր խօսքերն են. «Խնդրեցէ՛ք եւ պիտի տրուի ձեզի, փնտրեցէ՛ք եւ պիտի գտնէք, բախեցէ՛ք ու պիտի փացուի ձեզի» (Մատթ. Է, 7):

Ան իր աշակերտներուն սորվեցուց «Հայր մեր» հիանալի արժօթը, որուն մէջ խտացուած է մարդուս յարաբերութիւնը Աստուծոյ եւ ընկերոջ հետ:

Դարձեալ Յիսուս, մեռած Ղազարոսին յարութիւն տալէ առաջ, սրտառուչ արժօթք մը ըրաւ, ցոյց տալու համար արժօթքին զօրութիւնը:

Վերջին ընթրիքին, իր Հօր ուղղեց երկար արժօթք մը: Գիթսեմանի պարտէզին մէջ, քանիցս յորդորեց առաքեալները որ արժօթեն, որպէսզի փորձովքեան մէջ չիյնան:

Եւ հոռակ՝ արժօթքով է որ հոգին ականդեց խաչին վրայ ըսելով. «Հայր, հոգիս ձեռքերուդ մէջ կ'աւանդեմ» (Ղուկաս ԻԳ. 46):

Յիսուս Թիշտ Աստուծոյ կամքը կատարեց

Սրբութիւնը կը կայանայ սիրոյ մէջ: Սէրը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ երկու կամքերու միութիւն: Մարդ որքան իր կամքը միացնէ Գերադոյն էակի կամքին հետ, այնքան մեծ սուրբ է: Ամէնէն մեծ սուրբը ան է, որ իր կամքը ամբողջովին միացուցած է Աստուծոյ կամքին հետ, այնպէս որ երկու կամքերէն միայն մէկ կամք ձեւացած է:

Յիսուս ըսած է. «Երկինքէն իջած եմ ո՛չ թէ իմ կամքս կատարելու, այլ կամքը անոր՝ որ զիս զրկեց» (Յովհ. Զ. 38):
«Ան որ զիս զրկեց ինձի հետ է, զիս մինակ չթողուց վասն զի ես միշտ իր հաճոյքը կը կատարեմ» (Յովհ. Ը. 29):

«Քրիստոս նախ կ'ըսէ. «Ընծաներ, զոհեր, ողջակէզներ, մեղքերու զոհեր հաճելի չեղան քեզի (ո՛վ Աստուած), ... Եկայ զու կամքդ կատարելու» (Թուղթ Երբայեցուց, Գլուխ Ժ. 8-9):

Այս մէջբերումներէն բացաբայտ է որ Յիսուս տեսապէս Աստուծոյ կամքը կատարելով, մեզ փրկեց սատանայի գերութեանէն:

Յիսուսի ամբողջ կեանքը՝ իր երկնաւոր Հօր կամքը կատարելուն մէջ կայացած է:

Յիսուս Աստուծոյ փառքը միայն փնտռեց

Սուրբ մը պէտք է արհամարհէ աշխարհիս փառքն ու հարստութիւնը, ըլլայ խոնարհ եւ համեստ, եւ միայն փնտռէ Աստուծոյ փառքը:

Աւետարանին մէջ անթիւ են Յիսուսի դործերը եւ խօսքերը, որոնք ցոյց կու տան Յիսուսի անհուն խոնարհութիւնը, մարդկային փառքերէն փախուստը եւ միայն Աստուծոյ փառքը փնտռելը:

Յիսուս մինչեւ իր երեսուն տարեկանը կ'ապրէ ծածուկ կեանք մը, հեռու մարդոց աչքէն:

Փորձութեան լերան վրայ, սատանան ցոյց կու տայ Անոր աշխարհի զոյր թաղաւորութիւնները՝ ըսելով. «Քեզի պիտի տամ այս բոլոր իշխանութիւնը եւ անոնց փառքը: Արդ եթէ առջեւ ինկած երկրպագութիւն ընես, բոլորը քուկդ պիտի ըլլայ» (Ղուկաս Դ. 5-8): Ամէնուս յայտնի է Յիսուսի ժխտական պատասխանը:

Ուրիշ առթիւ, Հրեաները հմայուած Յիսուսի իմաստութենէն եւ դործած հրաշքներէն, ուղեցին զինք իրենց թաղաւոր զնել: Բայց Յիսուս արհամարհեց այդ փառքը եւ փախուստ տուաւ ժողովուրդէն (Յովհ. 2. 15):

Յիսուս, երեք առաքեալներուն առջեւ ալլակերպեցաւ Թարր լերան վրայ: Երեսը արեղակի նման լուսաւորուեցաւ, զգեստները լոյսի նման սպիտակ եղան: Այս հրաշալի դէպքէն ետք, «մինչդեռ լեռնէն կ'իջնէին, Յիսուս անոնց պատուիրեց եւ ըսաւ. Մարդու մի՛ պատմէք այս տեսիլը, մինչեւ որ Մարդու Որդին մեռելներէն յարութիւն առնէ» (Մատթ. Ժ. 2-9):

Յիսուս յաճախ հիւանդներ կը քօշկէր եւ կը պատուիրէր որ մարդու չըսեն (Մրկ. Ե. 43):

Յիսուս յայտնի կերպով կ'ըսէ իր հակառակորդներուն. «Կը պատուեմ իմ Հայրս եւ դուք կ'անարդէք զիս: Ես չեմ փնտռեր իմ փառքս» (Յովհ. Ը. 49-50):

Յիսուս ուրիշ առիթով կ'ըսէ. «Ո՛վ որ իր կողմէն կը խօսի, իր անձին փառքը կը փնտռէ. իսկ ո՛վ որ կը փնտռէ փառքը անոր՝ որ զինքը զրկած է, ա՛ն ճշմարիտ է եւ անիրաւութիւն չկայ անոր մէջ» (Յովհ. Ի. 18):

Նշանակալից են նաեւ առաքեալներուն ուղղած Յիսուսի սա խօսքերը. «Ինչ որ իմ անունովս խնդրէք՝ պիտի կատարեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդիով» (Յովհ. ԺԴ. 13):

Ամէն բանի մէջ, Յիսուս Աստուծոյ փառքը փնտռելով, իր կեանքի վերջին երեկոն արդարօրէն պիտի ըսեր իր երկնաւոր Հօր. «Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ, կատարելով պործը, զոր ինձի յանձնեցիր որ ընեմ: Եւ հիմա, Հայր, փառաւորէ՛ զիս քու քովդ այն

որուն համար կ'ամբաստանէք: Եւ ոչ իսկ Հերովդէս, վասնզի ան մեզի վերադարձուց զինքը. արդ՝ մահուան արժանի քան մը զործած չէ. ուստի պիտի սրատժեմ զինք եւ պիտի արձակեմ» (Ղուկաս ԻԳ. 13-16):

Յետոյ, հակառակ համոզուած ըլլալու որ Յիսուս անմեղ էր, Պիղատոս ծեծել տուաւ Յիսուսը եւ Երրորդ անգամ ըլլալով հարցուց հրեաներուն. «Ի՞նչ շար գործ ըրած է ասիկա. ես ասոր վրայ մահուան արժանի յանցանք մը չեմ գտնեք» (Ղուկաս ԻԳ. 29):

Յիսուսի անմեղութեան վկայ է նաեւ Պիղատոսի կինը, որ մարդ զրկեց իր ամուսինին ըսելու համար. «Դուն այլ արդարին հետ գործ մի՛ ունենար» (Մատթ. ԻԷ. 19):

Հուսկ՝ Յիսուսի անմեղութեան վկայ է նոյնիսկ մատնիչ Յուդան, որ զըջալով Յիսուսը մատնած ըլլալուն, երեսուն արծաթը քահանայապետներուն եւ ժողովրդի ծերերուն դարձնելով ըսաւ. «Մեղայ, վասնզի արդար արիւն մատնեցի» (Մատթ. ԻԷ. 3-4):

Յիսուս իր ամբողջ կեանքի ընթացքին պայքարեցաւ մեղքի եւ սուտի դէմ, յանդիմանեց կեղծաւորները ու ժողովուրդին կեղեքիչները, սուտի հեղինակ սատանաներուն սարսափը եղաւ, յանձն առաւ ամէն տեսակ նախատինք, ջլախցաւ նոյնիսկ խաչի վրայ իբր ոճրագործ մեռնելէ եւ իր արիւնը տուաւ «որպէս փրկանք՝ շատերու փոխարէն» (Մատթ. Ի. 28):

Յայտնի նշան մը եւս՝ Յիսուսի սրբութեան

Ի՞նչ սուրբերը, որքան ալ յառաջացած ըլլային անոնք սրբութեան մէջ, որքան ալ զարդարուած ըլլային բարձրագոյնի առաքինութիւններով եւ հերոսական արարքներով, ինքզինքնին միշտ մեղաւոր կը դառնին, մարդ եւ արհամարհանք մարդոց:

Պօղոս առաքեալ անգամ, որ մինչեւ եօթներորդ երկինք վերացաւ, ինքզինքը մեղաւորներու զլուխ նկատելէ չէր դադարեր (Ա. Տիմոթ. Ա. 15):

Ուրիշ տեղ մըն ալ խոնարհաբար կը գրէ. «Այո՛, ես յետինն եմ առաքեալներուն, արժանի չեմ առաքեալ անունին» (Կորնթ. ԺԾ. 9):

Յովհաննէս, Յիսուսի սիրելի առաքեալը կը գրէ. «Եթէ ըսենք թէ մենք մեղք չունինք, մենք մեղ կը խաբենք եւ ճշմարտութիւն չկայ մեր մէջ» (Յովհ. Ա. 8):

Ս. Անտոն անապատականի նման սուրբեր՝ որոնք աշխարհի բոլոր հաճոյքներէն հրաժարած, իրենց կեանքին մեծ մասը անապատներու մէջ անցուցին՝ արթթեցով եւ խիստ ճշնութեամբ, քաջարի մարտիրոսներ՝ որոնք հազարամէկ չարչարանքներ կրեցին եւ արիւննին թափեցին իրենց հաւատքին համար, անորի՞ վուսաններ՝ որոնց կեանք-

քը բոլորանուէր որջակիզում մը եղաւ՝ վանքերու, հիւանդանոցներու եւ առաքելայայրերու մէջ, իրենք զիրենք մեծ մեղաւորներ կը համարէին եւ ծանր ասպաշխարանքներով իրենց մեղքերը կ'ուզէին քաւել:

Որքան մեծ էին անոնք սրբութեան մէջ, այնքան աւելի իրենց ոչնչութիւնը կը խոստովանէին Աստուծոյ առջեւ:

Մեր Նարեկայ վանքի սրովբէանման Հսկողը՝ Գրիգոր «մեղայ» ներու երկար ու անհատնում շարքերով կը հիւսէ իր հրաշագործ աղօթադիրքը: Նոյնպէս չէ՞ միթէ Ս. Ներսէս Շնորհալիի «Աշխարհ ամենայն»ը կամ «Հաւատով խոստովանիմ»ը:

Յիսուս է միայն, որ «մեղայ»ի, գրջումի ոչ մէկ արտայայտութիւն ունեցած չէ՞ իր ամբողջ կեանքին ընթացքին:

Ասիկա ցոյց կու տայ որ Յիսուս իբր մարդ ալ զերծ մնաց մարդկային բարոյական տկարութիւններէ, թերութիւններէ եւ մեղքի կամ յանցանքի բիծ մը անգամ չէ արատաւորած իր սրբութիւնը:

Յիսուս յանձն կ'անձն ամէն տեսակ անարգանք, չարչարանք, անհուն նուաստացումի եւ տառապանքներու մէջ՝ կը մեռնի խաչին վրայ, բայց ոչ մէկ առիթով գրջումի խօսքեր ըսած է:

Ընդհակառակն, Յիսուս գիտակից իր անմեղութեան, մեծ վրաստահութեամբ, հարց կու տայ հրեաներուն. «Ձեզմէ ո՞վ կրնայ մեղաւոր ցուցնել զիս» (Յովհ. Ը. 46):

Եզրակացութիւն

Համամարդկային արտոմտութեան մէջ չենք հանդիպիր մարդու մը՝ որ ըլլայ Գրիտոսի նման կատարեալ տիպար, ժտուած մարդկային բոլոր բարեմասնութիւններով, ու իր մէջ փտացնէ ամէն տեսակ առաքինութիւն, ունենայ այնքան արայծառ սրբութիւն:

Յիսուսի կեանքը կը նմանի բարձակողմանի աղամանդի մը, որուն ամէն կողմէն կը ցոլան, ամէն տեսակ առաքինութիւն, անհուն սէր՝ Աստուծոյ եւ մարդոց հանդէպ, անսահման գոսթ՝ տկարին, հիւսէր՝ Աստուծոյ, կարօտեալին, մեղաւորին հանդէպ, աներկիւղ եւ արի՛ ցաւերու, ներուն եւ կեղծաւորներուն հանդէպ, աներկիւղ եւ արի՛ ցաւերու, չարչարանքներու առջեւ, իմաստուն՝ իր խօսքերուն եւ գործերուն մէջ, անապասլ՝ հիթթորիկի եւ հարժանքներու ատեն, հաւասարակշիռ՝ իր բոլոր շարժումներուն մէջ:

Ան իսկական ծիրանի գօտի մըն է, ուր կը շողշողայ մարդկային հոգիի գերազանց սրբութիւնը՝ իր բոլոր երանգներով:

Արդ, իրաւամբ կրնանք եղբակացնել, որ Յիսուս արդարութեան եւ սրբութեան Արեւոյան է, որ իր գերբնական վարդապետութեան եւ շողերով, բարձրորակ զաղափարներով, իր ցուցաբերած կեանքի անշողերով, բարձրորակ զաղափարներով, իր գործած անճառ հրաշքներով կերպարանա՝ նման բարոյականով, իր գործած անճառ հրաշքներով կերպարանա՝

փոխեց մարդկային անկեալ լինելունը, բարձրացնելով զայն հրեշտակներու մաքրամաքուր քարոթականին, դերբնական ու աստուածային լոյսով ողորդեց խաւարի մէջ թափառող հողիները, մխիթարութեան բալասանով օծեց անհամար թշուառներու վէրքերը:

Շնորհիւ Յիսուսի, շատեր փշրեցին սատանայի գերութեան շրջափաները, թողուցին մոլութեան ճամբան եւ քալեցին այն ուղիէն՝ որ կը տանի դէպի արքիւրը Լոյսին:

Անոր անդամադրելի հմայքէն տարուած, բիւրաւոր անձեր, արհամարհելով աշխարհի շլացուցիչ բայց անցողական հաճոյքները, քաջաբար խաչը ունենուն առած՝ քալեցին փշոտ ճամբաներէն, բարձրացան Գողգոթա, խաչին վրայ մեղցնելու համար իրենց «Ես»ը:

Քանինե՞ր ոտնակոխ ընելով աշխարհիս խաբուսիկ փառքն ու պատիւը, քաշուեցան անապատներ, եւ ճգնարաններու մթութեան մէջ՝ իրենց կեանքը անցուցին Աստուծոյ մտեմոլութեամբ:

Քանի՞ քանի մեծ ու փոքր անձեր, մանչ ու արջիկ հերոսական արիւթեամբ նախընտրեցին իրենց արիւնը թափելով արժանանալ մարտիրոսական պսակին, քան երկրաւոր փափկութիւնները վայելի: Վկայ են Աւարայրի մեր դիւցազներէն մինչեւ 1915ի մեր նահատակները:

Արդ, այսպիսի հրաշագործ սուրբ մը, որ քսան դարեր ետք, տակաւին կը շարունակէ կերպարանափոխել մարդկութիւնը, որ ինքզինքը մոռցած՝ միայն Աստուծոյ կամքը եւ փառքը փնտռեց, որ տեւապէս միացած ապրեցաւ Աստուծոյ հետ, որ ատեց սուտն ու կեղծիքը, որ յանդիմանեց կեղծաւոր փարիսեցիները, ի՞նչպէս կրնար ժողովուրդը վարել՝ ըսելով թէ ինքը Աստուծոյ Որդին է, ճշմարիտ Աստուած է:

Եթէ Յիսուս խաբած է մարդկութիւնը՝ այսպիսի ծանր նիւթի մը մէջ, այսինքն՝ ըլլալով սոսկական մարդ մը, աշխարհիս ներկայացաւ իբր Աստուծոյ իսկական Որդին, մոլորեցուց անմեղ ժողովուրդը, միլիոնաւոր մարդոց խիղճները խաթարելով, այն ատեն Յիսուս ոչ թէ սուրբ ու քարի մէկն է, այլ մեծագոյն խաբեբան:

Բայց այդ պարագային ի՞նչպէս բացատրել Յիսուսի գործած անթիւ բարիքները, զոհողութիւնները եւ հրաշքները:

Ըսենք թէ Յիսուս, այո՛, խաբեբայ մը չէր, այլ սուրբ էր, բարի էր, բայց միամիտ ըլլալով՝ ինքզինքը խաբած էր, ինքզինքը Աստուծոյ Որդին կը կարծէր:

Այս կարծիքն ալ, սակայն, ընդունելի չի կրնար ըլլալ, քանի որ — ինչպէս տեսանք — Յիսուս, ըլլայ իր խօսքերով, ըլլայ իր գործերով աննախըմթաց իմաստութիւն մը ցոյց տուաւ: Այնքան իմաստուն մէկը չի կրնար միամտորէն խաբուած ըլլալ:

Յետոյ Աստուած Վրնա՞ր թողատրեկ որ խաբբայ մը կամ խաբրուած մէկը մոլորեցնէ մարդկութիւնը, մարդկութեան ամէնէն զարդացած զանդուածը. ուշ կամ կանուխ՝ սուտը եւ խաբէութիւնը մէջտեղ պիտի ելլէր, քանի որ պիտուածիւնը այնքան առաջ դացած է, քանի որ պատմութիւնը այնքան խոր կերպով ուսումնասիրուած է. պատմական այլքան մեծ խաբէութիւն մը շուտով պիտի հերքուէր լուրջ փաստերով:

Խաբբայ մը կամ խաբուած մը անկարելի է որ քսան դարեր տիրապետէ միլիառաւոր մարդոց խիղճերուն վրայ:

Խաբբայի մը կամ խաբուածի մը վարդապետութիւնը, անկարելի է որ արագորէն տարածուէր աշխարհիս չորս ծագերուն, առանց սուբի եւ հուրի, ազգեր ամբողջ հպատակէին անոր դժուար պատուէրներուն, հակառակ՝ հեթանոս մեծ պետութիւններու սուկալի հալածանքներուն, հակառակ՝ Քրիստոսի ոխերիմ թշնամիներուն:

Այսօր մարդիկ այնքան զարգացած են, պիտուածիւնը իր բազմադան ճիւղերով այնքան առաջ պացած է, որ զիւրաւ կարելի է ճշդ մարիտը սխալէն զանազանել:

Այսօր պիտուածիւն լոյսին առջեւ՝ սուտը խաւարի պէս կը չքանայ:

Քրիստոնէութիւնը, որ քսան դարերու մէջէն, իր սահմանները ընդարձակելով եկած հասած է մեզի, եթէ սխալ ըլլար, միայն սուրբէտներու եւ կոյր մոլեռանդներու բաժին պիտի մնար:

Մինչդեռ ընդհակառակն, մարդկային հանճարի իսկական հըսկաները, մեծ պիտանկաններ, անթիւ պիտարարներ զլուսն ծուցիին աստուածային վարդապետին առջեւ:

Աշխարհիս բոլոր սուրբերը ներշնչուեցան Յիսուսէն, իրենց կեանքը ջանացին նմանցնել Անոր անբասիր կեանքին, առանց սակայն հասնելու Անոր կատարելութեան:

Քրիստոսի զէմբը մինչեւ այսօր կը ճառագայթէ Արեդակի մը նման, լուսաւորելով բոլոր այն հոգիները, որոնք անկեղծօրէն կ'ուզեն մաքուր ու սուրբ կեանք մը անցընել երկրիս վրայ:

Ո՛րքան ճիշտ են թէյար Տը Շարտէնի սա խօսքերը. «Պատմութեան կեղերնը, նիւթին խորը կայ Յարուցեալ Քրիստոսի տրոփուն սիրտը»:

Հ. ԵՓՐԵՄ ՏԵՂ-ՂԱԶԱՐԵԱՆ

(Շար. 14)

Résumé**LE CHRIST SOUS LA LUMIERE DE LA SCIENCE***P. EPHREM DER-GHAZARIAN*

Suite à ses théories théologiques, puisant dans les quatre évangiles, l'auteur confirme dans ce 14^e article la nature divine du Christ en premier lieu, en la déduisant de ses paroles et actes.

Il poursuit dans la seconde partie ses preuves relatives à ce que Jésus est le fils de Dieu. Il démontre graduellement qui Jésus est un sage, un saint, toujours uni à son Père, accomplissant toujours sa volonté, cherchant uniquement la gloire du Père, et que son innocence et sa divinité furent absolument révélées dans le jardin de Ghétsémani.

Citant abondamment soit les évangiles, soit les Pères de l'Église, l'auteur conclue en faveur de l'absence d'un homme qui soit un modèle aussi parfait que Jésus dans l'histoire de l'humanité, doté d'autant de perfections, concentre en lui toutes sortes de vertus et brille d'une sainteté aussi éclatante. Il compare la vie de Jésus à un diamant à multiples facettes d'où émanent uniquement sainteté et harmonie, éclairant toutes les âmes désireuses de passer une vie pure et sainte en ce monde.